

Վ Ի Պ Ա Ս Ա Ն Ո Ւ Թ Ի Թ Ի Ն

Թ Ա Գ Ա Ի Ո Ր Լ Ե Ր Ա Ն Ց

(Տես Հատոր ԹԻ. էջ 319)

Ե

ՍՊԱՅՍԱԿՈՅՑՆ

Փագաւորն այնչափ այլայլած չէր տեսնուեր. սակայն իւր ընդունինքն սովորականէն՝ աւելի մերձեցեր էին մեկմեկու, և ճակատին խորշով ներն երկու աչաց մէջ սուր անկիւն մը կը ձևացնէին: Նոր եկողին հարցուց.

- Ո՞ր կողմէն վեր կ'էլլեն:
- Կասդիայէն:
- Քանի՞ խումբ:
- Մէկ:
- Ո՞րն:
- Չեմ գիտեր:
- Սպասէ՛ք:

Սրկորոզ պատգամաւոր մ'ամենայն արագու- թեամբ հասաւ՝ 'ի զէն կոչելու համար: Հաճի- Սքաւրոս զինքը տեսածին պէս՝ պոռաց հե- ոռէն. « Արդեօք Պերիկլէսի խումբն է »:

Աւագան պատասխանեց. « Բան չեմ գիտեր, չեմ գիտեր թիւերը կարգաւ »: Հրացանի հա- բուած մը հեռուէն հնչեց. « Ա՛ռա, ըսաւ Թա- գաւորն ժամացոյցը հանելով՝ Թողովքն կրօնա- կան լուսնի մը պահէց: Մէկ վայրկեանի մէջ չորս հրացանի հարուածք իրարու } յարդարեցին: Եւ վերջինն յետոյ զորաւոր ձայնիւն մը լսուե- ցաւ որ խումբի մը կրակին կը նմանէր: Հաճի- Ագաւորն ժպտելով ժամացոյցը բարձրէր գրաւ: « Աղէկ ուրեմն, ըսաւ, բեռնիք իրենց տեղը գրէք, և մեզի նշխնի գինի պատրաստեցէք. Պե- րիկլէսի խումբն է »:

Այս նախադասութիւնն ընցընելու վայրկե- նին զիս անկեանս մէջ տեսաւ: Մազրածու ձայ- նով մը զիս կանչեց.

— Եկու՛ր, պարսն գերմանացի, հոս կրնաս կենալ: Առաւուսը կանուխ ելնելն աղէկ է, հե- տաբըրդական բաներ կը տեսնէ մտրդ: Մարաւի- ես: Մեր քաջ հեծեալզորացը հետ գաւաթ մը Եգիպտացի գինի կը խման:

Հինգ վայրկեան վերջը երեք խիստ մեծ տի- , յատուկ համբարս նոցէ մը հա-

նուած: Յետո՞ւնաց պահանջող մը եկաւ և Թա- գաւորին ըսաւ.

« Աւետիս, Պերիկլէսի սպայակոյտն է »:

Աւագաներէն ոմանք խումբը դիմաւորելու գնացին, Քորֆուցին՝ քաջ խօսող՝ վաղեց զօրա- վարին առջև տեսնարանելու: Անմիջապէս թըմ բուկի ձայն լսուեցաւ. կապոյտ գրօշակն բա- ցուեցաւ. և վաթսուսն քաջ զինեալ անմիջք մին չև Հաճի-Սքաւրոսի սենեակը՝ երկու կարգ շարուեցան: Չմանցայ զՊ. Պերիկլէս. զինքը Պագդիսիայի ձեմելեաց մէջ տեսած լինելուս հա- մար: Երեսունուհինգ տարուան երիտասարդ զօրավար մ'էր, թիաբայն, պըրոզ, սիրելի կա- նանց, արքունեաց մէջ քաջ և գեղեցիկ պարող, որ և վայելչապէս կը կրէր Թանազեայ ուսա- նոցները: Սուրը 'ի պատեան զարձուց, Լե- րանց Թագաւորին դիմց, և բերանը համբուրե- լով՝ ըսաւ իրեն. « Բարև, կնքահայր »:

— Բարև, պզտիկ, պատասխանեց Թագա- ւորն, նորա այտերը ձեռաց հակառակ կողմնի շոյելով. միշտ աւառը մնացիր:

— Ենորհակալ եմ. իսկ դու:

— Եպիսկոպոս հօրեղբայրս յերթ ունի:

— Հոս բեր զինքը. ես կը բժշկեմ: Ոստիկա- նութեան գահագլուցին աղէկ է:

— Քիչ մը. շատ բարև կ'ընէր, նոյնպէս գեսպանն ալ:

— Ի՞նչ նոր բան կայ:

— 156ն աբբունեաց մէջ պար կայ: Որո- չուած է, Լը Սիկիլլո օրտէրն կ'ընէ զայն:

— Աւրեմ միշտ կը պարեն: Սակարանն ի՞նչ պէս կ'երթայ:

— Կը նուազի ըստ ամենայնի:

— Կեցցեն. ինծի համար նամակներ ունին:

— Այո, ահաւաստիկ: Տօգին պատրաստ չէր, թղթաբերով պիտի գրէ:

— Գաւաթ մը գինի...: Առողջութեանդ, պզտիկ:

— Ստուած զքեզ օրհնէ, կնքահայր: Սա մեզի մտիկ ընող գաղղիացին ո՞վ է:

— Ոչ ինչ, գերմանացի մ'է՛ որ բան չե՛նչա- նակեր: Մեզի համար բան մը չե՛ս կրնար ընել:

— Ընքահանուր քսակակալն քսան հազար

Ֆրանք կը զրկէ յԱրգոս: Քուսմարը վաղը իրի.
 կու՛ն Շիրսի. ան ժայռերէն պիտի անցնի:
 — Լու՛ն կ'երթամ: Եստ մարդ պէտք է:
 — Այո, զգանձը տանողն. րն երկու խուճերէն:
 — Քա՛ջ թէ վատ:
 — Աղբորձիկներ. մարդիկ՛ զորս շատ գիւրին
 է սպաննել:
 — Բուրբ գուճից կը տանիմ, և իմ չեռաւս.
 բուճեանս միջոց զբանտարկեալնէրը կը պահես:
 Հաճութեամբ: Աղէկ ըսիր. այս նկատ.
 մամբ ամենախիտա հրամաններ ունիմ: Քու
 անգործահիները իրենց գեպարնին գրբերն. բու
 րբ բանակը իրենց օգնութեան կը կանչեն:
 — Թուղթը ես տուի իրենց: Աւրեմն մարդ.
 կանց վրայ վատահաճութիւն ունեցիր:
 — Բայց ես այս նկատամամբ անղեկագիր մը
 պէտք եմ տալ: Իրենց ա՛հաւոր պատերազմ մը
 պիտի պատմեմ:
 — Ա՛նկեղ կը շարագրենք:
 — Այո: Այս անգամ, կըբաճայր, յաղթողն
 ես պիտի լինիմ:
 — Ա՛չ:
 — Այո: Աբանան ընդունելու պէտք ունիմ:
 — Աւրիշ օր մը կ'ընդունին զայն. ինչպիսի՛
 անչաբութիւն: գեռ տարի մը չեղաւ որ զօրա-
 վարութեան պատուի ոտով քեզի:
 — Բայց գիտցած եղիր, սիրելի կըբաճայր,
 որ յաղթուած համարուելիք քեզի շահաւոր է:
 Երբ ստորածուի քու գնդիդ ցրուելուն լուրն,
 սպահազումութիւն կը սկսի: Տանապարհորդք կը
 յաճարեն և գուռ ոսկեղէն գործեր կը կատարեն:
 — Այո, բայց եթէ յաղթուիմ, ստորանն
 պիտի բարձրանայ, իսկ ես թղլթերս ծախեր եմ.
 և նուազմանեն շահ ունիմ:
 — Կարծեմ՝ շատ պատճառներ պիտի բերես:
 Քոնէս թող որ տասուերկու հոգի սպաննած
 լինիմ:
 — Լաւ. այդ բանք մէկու մը զնաս չրիեր:
 Իսկ ես ալ պէտք է որ տալը հոգի սպաննեմ:
 — Ի՛նչպէս. 'ի գարձին պիտի ահանեն որ մեր
 գունդն ամբողջ է:
 — Աչ քուս. զանոնք հոս կը թողուս. նոր
 զինուորութեան պէտք ունիմ:
 — Այն ատեն զգնորդի Սրբիւն. թիկնապատն,
 քեզի կը յանձնեմ: Էլիէլբոտայ գարոյցն ելած է,
 կրթութիւն և հանձար ունի: Խեղճ պատա.
 նին ամբար եօթանասուն և ութ Ֆրանք կ'առնու.
 իսկ իւր ծնողքն թշուառ են: Աթէ բանակին
 մէջ մնայ՝ հինգ կամ վեց տարիէն առաջ ենթա-
 անգակայ չի կրնար լինել. պաշտօններն բուրբ
 բունակն են: Բայց ինչն քու խմբիդ մէջ թող
 համբաւ ստանայ. այն ատեն պիտի ջանան զինքը
 կաշառակուրծ ընել. և վեց ամսուան մէջ կրնայ
 սոյս անուանուիլ:
 — Թող մնայ պղտիկ Սրբիւն: Կազդերէն գի.
 տէ:

— Ըստ բաւականի:
 — Թերեւս պահեմ զինքը: Եթէ գործն գարձ
 զինքը ընկերութեան մէջ կ'ընդուննի, բաժա-
 նորք կ'ըլլար: Մեր տարեկան հաշիւն ըստ ի-
 բաւանց որուն որ կ'իլնայ կու տաս: Ես հարիւ-
 րին 82 կու տամ:
 — Կառ. իմ ութ բաժնէտամներս զօրավա-
 բութեանս թուղթէն աւելի շահ պիտի բերեն
 ինծի: Ա՛հ, կըբաճայր, ինչպիսի՛ արուեստ է
 իմս:
 — Ի՛նչ կ'ուզես. քու մորդ սեւեւեալ գաղա-
 վարաց հակառակ՝ գունը լաւ աւազակ պիտի
 լինի: Ինքն միշտ կը պնդէ թէ կըբաճն չունիս:
 — Առաջութեանդ, առաջութեանդ. պարոն
 Գերմանացի: Կը ներկայացնեմ քեզ իմ ա-
 նիկս, Պերիկէս զօրավարը, շնորհակց երկտա-
 սարգ մը՝ որ շատ լեզու գիտէ, և որ կը հաճի
 հեռու մըն իր շատ միջոց իմ սեկս ձեր քովը
 կենալ: Սիրելի Պերիկէսս, կը ներկայացնեմ
 քեզ զպարոնը, որ ուսուցիչ է և ասանուհինդ
 հազար Ֆրանք կ'արժէ: Կը հաւատամ որ այս
 մեծ ուսուցիչն, ուսուցիչ լինելով իսկ, կը
 չըրցաւ մեր անգործահիներուն իւր փրկանքը
 վճարել տալ: Աշխարհք կը փոխուի, պղտիկ.
 իմ ժամանակն աւելի աղէկ էր:
 — Ըստ և կայտառութեամբ վեր ցառեց. և
 վաղէք շտարպ էլնելու համար քանի մի հրո-
 մաններ տալու: Արդեօք պատերազմի գառը
 մանչոււ հաճիքն էր այս, թէ սանիկը սեանե-
 լուն ուրախութիւն: Կարծես թէ երկտասար-
 գացաւ. քան տարի ետ զարձաւ ժամանակն.
 կը ծիծաղէր. կը զուարճարուէր, իւր արքայա-
 կան շքեղութիւնն մէկգի գրած էր: Աչ երբեք
 կրնայի հաւատալ որ աւազակ մը զուարթացը-
 նող միտի գէպքն սոյապիւստին գաղութան լի-
 նի: Ստիկէս, Վասիլ, Գորֆուցին և ուրիշ գը-
 խուօրք՝ հրամանները բուրբ բանակին մէջ տա-
 թածէցին: Սյուստուսն 'ի զ'ն բարբառոյն պատ-
 ճառաւ՝ անվըպէս իւրաքանչիւր ոք պատրաս-
 տեւեցաւ ծանկայ էլնելու: Սրբիւն լրիտասարգ-
 ենթաւազարն և սոյապիւստին մէջէն ընտարած
 ինն անձինքն իրենց նշանագրեանս աւազակաց
 նորակերպ գգլ տանի հեռ փոխիցին: Կատարեալ
 սաճապարտութիւն մ'եղաւ. եթէ պատերազմի
 պաշտօնայն հոն լինել, բան պիտի չիմանար:
 Կոր աւազակներն ամենին իրենց տուքին վի-
 ճակը կորստըննելուն համար ցաւ չցուցին:
 Իսկ գորշին սակ ծնացողներն սկսան արտըն-
 լալ: Արկու կամ երեք գործադոյն ընչացք ու
 նեցողներ բարձրաձայն կ'ըսէին թէ մեծ մասն
 ընտարեալսն կը լինի, իսկ ինտրիմեն բանի տեղ
 չի գրուիր: Քանի մի ուրիշ մրմուսցողք իրենց
 ծառայական վիճակին վրայ կը պարծենային
 կ'ուզէին հաւատացնել՝ որ իրենք ալ արձա-
 կուրով միայն թողուցել էին աւազակութիւնը:
 Զորավարն կըբաճի շափ զիրենք հանգարտե-

ցուց, ըսելով՝ որ իրենց կարգն ալ պիտի դայ :
 Հաճի՛ր Աղաւստոս ճամբարս իլիկէն առաջ, բո-
 լոր բանակները իւր տեղակալին տուաւ : Յը-
 ցուց իրեն գինւոյ այրը, պիւրին համբարանո-
 ցը, պատառուածքն՝ ուր պանիրը կը պահուէր,
 և ծառին բունն՝ ուր սուրճն կը գրուէր : Մէր
 փախուստը խափանելու և այսպիսի մեծ գրա-
 մագլուխը մը չկորսնցընելու համար ամէն զգու-
 շութիւնները սորիջցուց իրեն : Գեղեցիկն Պե-
 րիկէն ժպտելով ըսաւ . « Ի՛նչ կը վախնաս. բա-
 ժանորդ եմ » :

Առաւօտեան ժամը եօթմին Թագաւորն ճամ-
 բայ ինկաւ, և իւր զինուորներն մի առ մի նորա
 ետեւէն շարուեցան :

Բոլոր բանակն դէպ 'ի հիւսիս սկսան հեռանալ
 մեզմէ, իրենց թիկուղիքն Մերոնեան ժայռերուն
 դարձնելով : Հասաւ երկայն բայց հանգիստ
 ճամբով մը մեր ընակարանին տակ գտնուող հե-
 ղեղատին խորը : Աւազակներն ջրվէժին ջուրին
 մէջէն քայելով բարձրաձայն կ'երգէին : Իրենց
 պատերազմական ջուրերն չորս տողով երգ
 մ'էր, Հաճի՛ր Աղաւստոս երիտասարդութեան
 մէկ յանգանքն .

Առաջեայ Ալէքիժ մը կ'իջնէ 'ի դաշտ .

Իւր ոսկեգօծ հրացանն և այլն :

Ար ճանչնաք անշուշտ այս երգս . Աթենքի
 պզտի տղաք քրիստոնէականի գնացած ժամա-
 նակինն ուրիշ բան չեն երգէր :

Միմընս Տիկինն, որ իւր դասեր քովը կը ննջէր
 և ինչպէս միտ՝ սպայակոչոր կ'երազէր, արթըն-
 ցաւ ցատքելով և դէպ 'ի պատուհանն, այսինքն,
 ջրվէժը վազէց : Դառնացած իմացաւ խարուած
 լինելն ազատչնեցու տեղ՝ զոր կը յուսար,
 թնամքին տեսնելով : Ծանցաւ թագաւորը,
 Քորֆուցին և ուրիշ շատեր : Ձկնք աւելի
 վարթացնողն առաւօտեան այս արշաւանաց կա-
 ըւորութիւնն և զօրաց թիւնն եղաւ : Հաճի՛ր-Լս-
 դաւորոսի ետեւէն քնացող վաթսուն հոգի կը հաճ
 ըէ : « Վաթսուն, կը մտածէ . ուրեմն զմեզ պա-
 հելու համար քսան հոգի կը մնան » : Առաջի գի-
 շերուան մերժած փախստեան դաղափարն մտաց
 առջըընդերկայացաւ հեղինակութեամբ մը : Մինչ
 գեռ այս մտածութեանց մէջ էր՝ վերջապահ
 գունդ մ'ալ տեսաւ անցնելով՝ որոյ չէր սպա-
 սեր : Տաս՛ուովեց, տասնուհոթն, տասնուութ,
 տասնուինն, քսան մարդ : Ուրեմն բանակավայրն
 մարդ չէր մնայր . Ազատ էինք : « Մարիանն »
 պոռաց : Զօրաց անցքը միշտ կը շարունակուէր :
 Աւազակայ գունդն ուժեղացաւ աւազակներէ կը
 կազմուէր, բայց ինըսուն հոգի ճամբայ ելած
 էին : Տասուերկու շուն ամենին վերջը կը քա-
 լէին, սակայն անոնք ալ համրելու նեղութիւն
 չկրէց :

Մարիաննա մարդ ձայնէն արթնցաւ և վրանէն
 դուրս վազէց : « Ազատ ենք, կը պոռար Միմընս
 սրիկինն : Ամենն ալ մեկնեցան . ի՛նչ կ'ըսեմ, ա-

մենն, հոս գտնուածներէն աւելի ճամբայ ելած
 են : Վազնիք, աղջիկս » :

Ինչպ 'ի ասեցուի կը վազեն, և կը տեսնեն որ
 Թագաւորին բանակը սպայակոչոտն բռնած է :
 Յունական դրոշն յաղթական կերպով եղևնոյն
 դազաթը կը ծածանէր : Հաճի՛ր Աղաւստոս տեղը
 Պ. Պերիկէս նստած էր : Միմընս Տիկինն այն-
 պիսի եռանդեամբ նորա բազկաց մէջ նետուե-
 ցաւ, որ զորավարն դժկամակութեամբ չենդու-
 նեցաւ ողջագուրանքը : « Հրէշտակ Աստուծոյ,
 ըսավ իրեն, աւազակք մեկնեցան » : Զօրավարն
 անգլիներէն պատասխանեց, « Այո՛, տիկին » :

— Ի՞նչպ զիրենք 'ի փախուստ ստիպեցիք :

— Սուրբ է, տիկին, որ եթէ մենք եկած չըլ-
 լայինք՝ գեռ հոս էին անոնք :

— Աղջիկ՝ երիտասարդ : Պատերազմն ահաւոր
 եղաւ :

— Ոչ անչափ . պատերազմ առանց արեան .
 խոսք մը միայն բաւական եղաւ :

— Իսկ մենք ազատ ենք :

— Տարակոյտ չկայ :

— Կրնանք յԱթէնս գառնալ :

— Երբոր ուզենք :

— Ուրեմն, երթանք :

— Հիմակուհիմայ անկարելի է :

— Հոս ի՛նչ պիտի ընենք :

— Մեր պարոքն . իբրև յաղթականք պատե-
 րազմին դաշտը պիտի պահենք :

— Մարիանն, պարոնին ձեռքը թօթուէ :

Հնազանդեցաւ օրիորդն :

— Պարոն, ըսաւ Միմընս Տիկինն, զձեզ զրկողն
 Աստուած է : Յոսսահատեր էինք . մեր միակ
 պաշտպանն միջին աստիճանի երիտասարդ գե-
 ըմանացի մ'էր. գիտուն մը՝ որ բոյսերը կը հա-
 ւաքէ, և որ կ'ուզէր զմեզ անհեթեթ ճամբա-
 ներով ազատել : Վերջապէս եկաք : Ապահով էի
 որ սպայակոչութին ձեռքով պիտի ազատինք .
 այնպէս չէ՛, Մարիաննա :

— Այո, մայր իմ :

— Իրեցեք, պարոն, որ այս աւազակներն
 անարգ, ցած մարդիկ են . ինչ որ մեր վրայ կը
 գտնուէր սկսան կողոպտել :

— Ամէն բան, հարցուց զօրավարն :

— Ամեն բան, բայ 'ի ժամացուցէն, զոր Զա-
 նացի պահէ :

— Աղէկ ըրած էք, տիկին : Ձեզմէ առածներն
 պահեցինք քովերինն :

— Ոչ, երեք հարիւր Ֆրանք, արծաթեայ
 տուփ մը և աղէկանս ժամացոյցն դարձուցին
 մեզի :

— Այդ բաներն գեռ ձեր քո՞ղն են :

— Այո :

— Ձեր մատանիներն և օղերն ալ առած էին :

— Ոչ, պարոն զօրավար :

— Հաճեցէք զանոնք ինձ տալ :

— Ի՛նչ բան ձեզ տալ :

— Զեր մատանինէրը, գինդերը, արծաթեայ սուփ մը, իրկու ժամացոյց և երեք հարիւր Քրանքի գումար մը:

Միմտն Տիկինն բարձրաձայն ազդակեց. « Ի՛նչ, պարոն. աւազակաց մեզի գարձուցած ներք գո՛ւք կ'ուզէք տանուլ »:

Զորավարն ծանրութեամբ պոտտոտրանէց. « Տիկին, ես իմ պարտքս կը կատարեմ:

— Զեր պարտքն զմեզ կողպակե՛լ է:

— Իմ պարտքս է Հաճի՛ր. Աղաւթոսի գոտաս, տանին վաւ՛: Բազանութեան կարեւոր առարկաները հաւաքել:

— Ուրե՛մք գատու՛ք պիտի:

— Երբ զինքը բռնե՛րք:

— Կարծե՛մ թէ մեր զարգերն և ստակն բանի պիտի չծառայեն, և թէ զինքն կախազան հաւ նեղու շատ առատ պատճառելի ունիք: Դասի և առաջ՝ երկու անգղիացի կանայք բանտարկեր է. ալ աւելի ի՛նչ պէտք է:

— Տիկին, պէտք է որ գատաստանին ձեռն պահուի:

— Բայց, սիրելի պարոն, մեզմէ պահանջած առարկաներուն մէջ կան՝ զոր շատ կը սիրեմ:

— Կարեւոր պատճառ մը, Տիկին, զանոնք ինձ յանձնելու:

— Բայց և թէ ժամացոյց չունենամ, ոչ էրբեք պիտի գիտնամ.....

— Տիկին, միշտ բարեբախտ պիտի համարիմ ինքզինքս՝ ձեզ իմացընելով թէ քանի է ժամն: Մարիանուն ալ յայտնեց որ իւր գինդերը չէր կրնար թողուլ:

— Օրիորդ, պատասխանեց ազնուական զօրավարն, բաւական գեղեցիկ էք և զարդարաւորաց պէտք չունիք: Գուք շատ աղկկ կրնաք թողուլ զարդիրը. բայց ձեռ զարդերն զձեզ պիտի չթողուն:

— Եստ աշնիւ էք, պարոն. բայց արծաթեայ սուփս անհրաժեշտ կարեւոր կարասի է ինձ. և կարեւոր բռնելով՝ կ'իմացուի բան մը զոր չէ նոր թողուլ:

— Հալար անգամ իրաւունք ունիք, օրիորդ. բայց խնդրե՛մ այս կեանի վայր ալ մի անգէք: Եթ յաւելուք ցաւս զոր ունիք՝ օրինաւոր կերպով կորսպակուս համար այսպիսի երկու աղանական անձնիք: Բարէ՛ք, օրիորդ, մենք զինուորականքս դերի ենք հրամանի, գործիք օրինաց, սրբ պտրտուց: Հաճեցէք ընդունել թեւս, ըզ ձեզ մինչև ձեր վրանը տանելու պատիւն պիտի ունենամ. հոն եթէ կը հաճիք ցանկը կը չի նեղք:

Այս ստակցութեան մէջ մէկ բաւն Նշանու կեցի. և մինչև վերջ ըստ կեցոյ. բայց և որք սեւայ որ սպայակապին մէջէն այս վատ աւազակն իւր թեւը Մարիանույի կու այս՝ զինքը քաղաքավարութեամբ կողպակուլու համար, արիւնս երակացոյ մէջ սկսաւ եռաւ. ուղղակի իրեն գնաւ:

յի՛ ստակութեամբ խուտը համար չէաք: Աւացոյ մէջ ձառիկ յառաջարկ կարգաց կարծեմ. վասն զի սպառնալից նայուածք մը ձեկց վրաս, զկանոյս իրենց խուցին սանդուխին վրայ թողուց, գրան գիմաց պահակ մը կեցուց. և ինձ գործաւ ըսեցով:

— Հրան երկուքնիս միայն:

Առանց բառ մը աւելցընելու՝ զիս մինչև թաւարին սենեկին խորը աարաւ: Հոն գիմացոյ անցաւ, աչքերուս մէջ նայցաւ, և ըսաւ.

— Պարոն, անգղիերէն գիտե՛ք:

Խոստովանեցայ ունեցած գիտութիւնս: Աւելցուց.

— Յունարէն ալ գիտե՛ք:

— Այո՛, պարոն:

— Այն ասե՛ն շատ գիտուն էք: Կը հակնա՞ք կնքախոր ասածներն՝ որ իւր գործելը ձեր սառն պատմելով կը զուարճանայ: Իրենն իրուն նկատմամբ բան մը չէ. բայց խնդրելը ծածկելու կա. րոտութիւն չունի: Թագաւոր է և միայն իւր սուրեն կուտու. մն ունի: Իսկ ես, բարէ՛, համարեցէք թէ իմ վիճակիս մէջ լինելիք. գիրքս շատ փախուկ է, և ես խնամով հոգալու շատ բան ունիմ: Հարուստ չեմ, և թողալով միայն կ'ապրեմ. զիտուարաց ճամբարներն ստացած եմ և աւաղակց բարեկամութիւնն: Ծանապարհարգի մը սնխոհեմութիւնն կրնայ ունեցածիս երկու երրորդն կորսելընել:

— Եւ կը կարծէք թէ ձեր վատաշուքաւ գործը ձեր ծածուկ պիտի պահուի:

— Պարոն, երբ ես բանի մը վրայ վստահ եմ, իմ վստահութիւնս քիչ անգամ 'ի գերե կ'ելէ: Զե՛մ գիտելի թէ կնքանի այս լեռներէն պիտի կարենա՞ք լեւել, և թէ ձեր փրկանքն պիտի վե՛ճարուք արգետք: Եթէ կնքանայ զուսնիդ կարէ, այն ասե՛ն հանգիստ եմ, բան մը պիտի չկարենաք խոսիլ: Եթէ ընդհակառակն յԱթէնս իջէք, իրեք բարեկամ խորհուրդ կու տան որ տեսածներդ ընէք: Հանդուցեալ իչէ զանո քաւուհայն խո՛հ: մութեան հետեցեք. որ 'ի Պիպլիէ կողպակաւ՝ տառը տարի վերջը մեռաւ առանց մէկու մը իւր արկածից պոտմութիւնը պատմելու: Գիտե՛ք այն առակն որ 'ի ըն՝ « Լէլու զըլուխը կը կարէ »: Աղէկ մտածեցէք վրան, և զչ'ոչ կեցեք որ ձեր վրայ շտապուի:

— Սպասույիք . . .

— Զե՛մ սպանար ձեզի, պարոն: Աղէկ գաս. տխրաբանութիւն ընդունած եմ. զիւրաւ սպառնալիքերի չեմ ընել. զձեզ զգուշացընել կ'ուզեմ: Եթէ շագակրատեք, ես չեմ որ վրէժս պիտի խնդրեմ ձեզու, այլ բավական խոքին մտրդելն իրենց զգրավորին համար անձնասուր. բութիւն մ'ունին, շատ աւելի ետանդեամբ կը պաշտպանեն, և 'ի մեծ ցաւ սրտիս, ստորոք պիտի լինին այն անխոհեմ անձին գէմ՝ որ ինձի

վիշտ մը, նեղութիւն մը կը պատճառէ:

— Ինչու կը վախե՞ք՝ եթէ այդչափ կուսակից ունիք:

— Յու՞նացմէ չեմ վախեր ամենևին. և սովորական ժամանակ մը. յանձնարարութեանցս վրայ այդչափ չեի պնդեր: Կան մեր պլխուսոր. ներուն մէջ ալ խեղտչեղեղ՝ որ կը կարծեն թէ աւազակաց ճետ պէտք է Տաճիկներու նման վառուիլ: Բայց եթէ խնդիրն մեր մէջը ընտանեաբ վիճելու լինի՞նք՝ համոզուած եմ որ պաշտպան. ներ կը գտնուի: Գէշն այն է որ քաղաքագէտք պլ կրնան մէջ մտնել. և թէ անըտու օտար բանակի մը ներկայութիւնէն դատաստանիս յաղողութեան խաղաղարար պիտի լինի: Եթէ զբժ. բաղաւթեան մը հանդիպիմ ձեր անխոհեմութեամբ, սեռէք, պարոն, թէ ինչ վտանգի մէջ կ'իկնիք: Թագաւորութեան մէջ չորս քայլ չէք կրնար առնուլ առանց հեծելազօրի մը հանգիստելու: Աթենքէն 'ի Պրեզն ճամբան այս շարժարկանց հակողութեան տակն է. և արկած մը քէլ ատենէն գլուխնիդ կու գայ:

— Աղէ՛կ, պարոն, կը մտածեմ:

— Գաղտնիք պահէ՛ւ կը խոտանա՞ք ինծի:

— Գուց ինձե բան մը չէք կրնար պահանջել, ես ալ բան մը չունիմ ձեզի խոտանալու: Ինձի անխոհեմութեան վտանգն ըր իմացուցիք. անղեկութիւն ունեցայ, և աւելորդ է նորէն յիշեցնել զայն ինձի:

— Երբ Գերմանիա երթաք ինչ որ կ'ողջէք կրնաք պատմել: Խօսեցէք, գրեցէք, տպագրեցէք. փոյծս չէ: Մեզի գէմ հրատարակուած գրուածներն եթէ իրենց չհղինակին փնսա մը չընեն, ոչ ումք չարիք կրնան հասցնել: Զեր ձեռքն է գէպքին փորձն առնուլ: Եթէ հաւա. սարմաբար նկարագրէք անսածնիդ՝ բարետիրա Եւրոպացիք պիտի մտքասանեն զձեզ իբրև ա. զարտիչ երևելի և ընդձեռն ժողովրդեան մը ա. նուան: Իսկ մեր բարեկամներն՝ որոց շատերն վստածն տարուան մարգիկ են, զձեզ թէթեւա. միտ, քմահաճոյ և նոյն իսկ ապերախտ պիտի համարին: Պիրոն բուն թէ Հաճի-Սգաւորսն և իմ հերսու եղեր էք. և պիտի բամբասեն զձեզ հերքնկալութեան սուրբ օրինաց գէմ գործել. նու գ ճամբար: Բայց ամենէն զուարձալին այս է որ պիտի շնատանան քեզի ամենևին: Ժողովուրդն միայն ճշմարտանուն սուտերու հաւատաք կ'ընծայէ: Գոյս ուրմն Բարիզու, Լնիարայի կամ Պլըլիի տնմիս մարգիլը համոզուար, որ չեծելազօրի մը զորավարն աւազակաց զիտու. րի մը համբոյր տուա. թէ ընտիր զօրաց գունդ մը Հաճի-Սգաւորսն ժամատրեալեալն բուն պահ. պանութիւն կ'ընէ, որպէս զի այս յետինս կա. րենայ բանակին գանձը կողպատելու ատեն ու նեալ. թէ տերութեան ամենաբարձր պաշտօնա. սեաբք ընկերութիւն մը կազմեր են ճանապարհ. հորգիներն աւազակելու ճամբար: Այս պատմու.

թիւնս իրենց համար այնչափ ճշմարիտ պիտի լինի, որոտի եթէ ըսուելու լինէր՝ թէ Աստի. կէի մինչև կատուններու ճետ դաշինք դրած են, և թէ մեր գառնիքն իրենց կերակուրը գայ. լերուն կրկորդին մէջ կը փնտռեն: Գիտե՞ք ինչ բան զմեզ Եւրոպայի տգոհութեանց գէմ կը պաշտպանէ. — մեր քաղաքակառութեան անձը. ճարտանման լինելն: Բարեբախտաբար Թագա. ւորութեան մէջ մեզի գէմ եթէ ճամբար բան մ'ալ գրուելու լինի՞ գժուարաւ հաւատաք կ'ըն. ծայրն այլք: Կրնամ ձեզի գրքոյի մը ցուցնել որ չէ՞ 'ի գոլիստ մեր և ծայրէ ծայր ճշմարիտ: Ամեն անգ կարգացուած է. Բարիզու մէջ ճե. տաքըրսական երկցած է, բայց քաղաք մը միայն գիտեմ՝ ուր ճշմարիտ երկցած է. Աթենք: Զձեզ չեմ արգելուր անոր երկրորդ ճատորն ալ հրա. տարակել. ըայց սպասեցէք որ ճամբայ ելլէք. սպաս թէ և յ թերևս վերջին երեսն կաթիլ մը արեամբ կնքուի:

— Բայց, պատասխանեցի, եթէ մեկնէս ա. ւալ այնպիսի անխոհեմութիւն մը գործուի, ինչպէս կը գիտնաք թէ ես եմ ընոյն:

— Իմ գաղտնիք ուղք միայն գիտէք: Անդ. զիսցնեն կը կարծեն որ զերկնք Հաճի-Սգաւ. րսին ձեռքէն պիտի աջատեմ. ես կը ջանամ մինչև որ Թագաւորս գառնայ՝ գրեւէք իրենց պատրաստեց մէջ բռնել. երկու կամ առ առ. ւնն երեք օրուս գործ է: Երեսնեան ժայռու. րէն քառասուն հազարամեքը չեռու էրք, ուր մեր բարեկամներն գիշեր ատեն պիտի հասնին. վաղը երկոյնեան իրենց գործը կը կատարեն, և յաղթանակաք կամ յաղթեալք՝ երկու քործթի ա. ուաւտ հոս կը գտնուին: Գիւրին է զրանտար. կեալ կանայս համոզել թէ աւազակք զմեզ յան. կարծակիի բերին: Քանի որ կըքայայտ չեռու է՝ զձեք ազմայ պիտի արգիլեմ այս կանանց ճետ խօսելէ: Զեր գրանն ես պիտի գործածեմ. պէտք էք մտածել, պարոն, որ ես արժանապա. սիւ Հաճի-Սգաւորսն աւելի փափուկ մարմին մ'ունիմ, և թէ գէմքս օդոյ անհարթութեանց չեմ կրնար թողուլ: Ինչ պիտի ըսեն եթէ ձերն արբանեաց պիտի մէջ զիս գեղացւոյ նման ա. րեկն այրած տեսնեն: Գարձեալ, պէտք է որ այն խեղձ՝ քլուրը ընկերութիւն ընեմ, այս՝ իր. ւս ազատարար՝ պարտաք է: Իսկ դուք իմ զօ. րայս մէջ կը շնորհէք: Թողութիւն ըրէք, ձեր նկատմամբ հրաման մը ունիմ. « Եանին, տա. նապետ Եանին՝ այս պարոնին պահպանութիւնը քեզ կը յանձնեմ. իր չորս զին՝ չորս պահպան զինուոր գեր՝ ուք գիշեր ցրեկ իր վրայ հսկեն. և զեն 'ի ձեռնն ամեն կողմ՝ իրեն ճետ երկան: Երկու ժամը մեկը զերկնք կը փոխես. երթ »:

Թեթեւ չեգնական քաղաքավարութեամբ զիս բարեկց, և երգելով՝ Սիմբոն Տիկնոյ սահղու. խէն վար իջաւ: Պահապան զինուոր. զինքն ող. ըունեց:

Այս վայրկեանն տանձեր մը սկսաւ ինծի հա-
մար՝ զոր մարդկային միտք չէ կարող գաղափա-
րել: Ամենայն ոք գիտէ կամ կը գուշակէ թէ
հինչ կրնայ լինել բանա մը. բայց երևակայեցէք
կենդանի և շրջող բանա մը. որոյ չորս պատերն
կ'երթան, և հոս գան, և կը բաժնուին և կը մտնան,
և կը գառնան և գարձեալ կը գառնան. ձեռքեր,
նին կը շփեն, կը քերտուին. քիթերնին կը սըը-
րեն, կը ցնցուին, կը շարժին, և շարունակութե-
սեաւ մեծ աչք բանասարկէլոյն վրայ կը սևեռեն:
Գալել կը փորձէի, ութսունեայ բանտ քայլե-
րուս կը հետեւեր: Մինչև բանակին սահմանա-
պարտ կ'երթայի. առջևէս քաղող երկու մար-
դիկն յանկարծ կը կենային, և ես գլուխս ի-
րենց նշանազգեստին կը զարնէի: Այս գեղջս
միտքս ըտաւորեց և հասկըցայ այն վերնագիրը՝
զոր շատ անգամ կարգացեր էի մարդերուն
մտաբեր, առանց երբեք իմաստն հասկնալու.
սանձան պանակապակաց: Յետս կը գառնամ,
չորս պատերս ալ իրենք իրենց վրայ կը գառ-
նան՝ նման թատերաց վարդերուն, երբ աե-
սարանն կը փոխուի: Արջայնոս այս սեսակ
քաղելէն յոգնած՝ կը նստիմ. բանտ կը սկսի
չորս կողմն շրջիլ, արբեալ մարդու կը նմանէի,
որոյ կերակ' թէ իր առուն կը շրջի: Աչքերս կը
զոցեմ, զինուորական քայլերուն կանոնաւոր
ձայնն ականջիս թմբուկ կը յարգեցնէ: Գէշն,
խորհրդածեցի, այս չորս մարդիկ՝ ինձ հետ
խօսիլ ախորժէին: Իրենց հետ յունարէն խօ-
սիմ. այս հրապուրանաց միջոց մ'է՝ որով միշտ
յաշողեր եմ պահանջարկն սկստամար: Փորձ
մը փորձեցի, բայց 'ի զուր բողոքներն. պատերն
թերեւս ականջ ունենին, բայց ձայն հանելն իրենց
արգիւտած էր. ընդ զինուց՝ հրաման չունին
խօսելու: Ձանացի կաշառուէ, քրպանէս Հաճի-
Սպարաբոսն առ իս գարձուցած գրամը. զոր զօ-
րավարն մտաւառ առնելու, գուր կը հանիմ
բնակարանիս չորս զլխաւոր կէտերուն տեղ կը
բաժնեմ: Տխուր և խժժուազեմ պարիսպներն
զուարթ կերպարանք մը ստացան. իսկ իմ խա-
ւարչանք բանտս կարծես արեգական ձառագայ-
լթով մը ըտաւորուեցաւ: Ինչոյ հինդ վայր
կենս վերջը անստուպետն եկաւ պահանջարկ փո-
խելու. ճիշտ երկու ժամ եղած էր բանտար-
գելութիւնս: Սրն երկայն և գիշերն յաւիտե-
նական երեցաւ ինձ:

Զորավարն մի և նոյն վճռով իրեն առած էր
թէ խուցս և թէ անկողինս, իսկ ինձ անկողնոյ
տեղ ծառայող ժայռն՝ փետուրի նման փափուկ
էր: Քացայսի թմբուտափ նման աղբու թէթեւ
բարակ անձրև մը գառնուպէս յայտնի ըրաւ ին.
ճի որ անձրևի գեղեցիկ գիւտա մ'է, և ի թէ շայն
չինոյները յերաւի ընկերութեան մեծ ծառա-
յութիւն կը մատուցանեն: Սթէ երբեք երկ.
նից անբարեխառնութեամբն հանդերձ՝ կը յա-
ըողէի քնանալ, գրեթէ անմիջապէս կ'արթնոյր.

էր Եսանի տանձանքն որոյ ձեռքն էր հրամա-
նատրութիւնը: Արջայնոս, ըսեմ՝ ձեզ, եթէ
յարթութեան և եթէ 'ի քուն՝ կը կարծէի
տեսնել զՄարիամնա և իւր մայրը՝ որ իրենց ա-
զատարարն ձեռք կը սեղմին: Ա՛հ, պարոն,
ինչպէս կ'արագարացնէի լերանց ծեբ թաղա-
ւորը, ինչպէս իրեն դէմ ըրած անէծքերու յետս
կը հռչէի: Որչափ կը զանկայի իրեն քացր և
հայրական կառավարութեան: Որչափ կը հա-
ռաչէի իրեն գարձին համար, և ինչպիսի՞ ետս,
գեամը աղօթիցս մէջ զինքն Աստուծոյ կը յան-
ձնէի. «Աստուծա՛ իմ, կ'ըսէի ետանդեմքս, ուուր
յաղթութիւն Հաճի-Սպարաբոս ծառայող, խոր-
տակէ իրեն առջև թագաւորութեան ամենայն
զինուորները: Եւր ձեռքը մտանէ զարկը և այն
գոժոխայն բանակին վերջին սկուտն անգամ, և
գարձեալ առ մեզ գարձուր աւազակները որ-
պէս զի ազատիք հէծեղազորուն ձեռքէն»:

Հազիւ թէ լնջուցի աղօթքս՝ բանակին մէջէն
կազմ գուռդի մը հրացաններու ձայնն լսուե-
ցաւ: Այս յանկարծակաւ ձայնն ոչոյն օրն և հե-
տեակ գիշերն շատ անգամ նորոգուեցաւ:
Գործեալ Պ. Պերիկլէսի խաբէութիւն մ'էր,
որպէս զի Սիմոն Տիկկը լաւ ևս խաբէ և
համոզե թէ աւազակաց բանակին դէմ զինքը
կը պաշտպանէր, երբեմն երբեմն կրակի փորձ
մ'ընէ կը հրամայէր:

Քիչ մնաց որ գիւտա ծանր հետեանք մ'ունե-
նար: Երկուշաբթի օրն երբ աւազակներն հազիւ
լուանցած բանակավայրն հասան, կարծեցին թէ
ստուգիւ թնշամեց կ'ընդառաջէն, ուստի և
քանի մը գնդակով պատասխանէին, որոնք զբժ-
բազգարար մէկուս մ'ալ միտա չբրին: Լերանց թա-
գաւորին գարձն դիտած ժամանակ՝ երբեք փախ-
չող բանակ մը չէի տեսած: Ուստի այս տեսարանն
ինծի համար առաջին ներկայացուցման մը ըրվան-
դակ քաղցրութիւնը աղբն: Երկինք ձախող
ընդունելն էին աղօթքս: Յոյն զինուորացի այնպի-
սի կատաղութեամբ գիմամարտեր էին՝ որ պա-
տերազմն մինչև դիշեր տեւեր էր: Կանձն բար-
ձող երկու ջորեայ չորս կ'ըմն շարեքուտի կե-
ցած, նախ կանոնաւոր կրակով մը Հաճի-Սպար-
բոսի անկարճ հրացանածիգներուն պատաս-
խանէին: Մեր Բալլիկարն յուսահատելով մի
առ մի խորտակել հարիւր քսան անձնք՝ որ ա-
մենէին տեղի չէին տար, սուր 'ի ձեռքն յարձա-
կեր էր խմբին վրայ: Իր ընկերներն կը պատ-
մէին մեզ թէ մեծամեծ գործեր կատարեր էր,
և յերաւի վրայի արեւուն բաւական նշան մ'էր
իր անձն վառնողի մէջ գրած լինելուն: Բայց
սուկնը յաղթութեան վերջ տուեր էր: Գունդն
տանուտչորս աւազակ սպաներ էր՝ որոց մին
չուն էր: Մեծ զնդակ մը խափաներ էր երկտա-
սարք Սթերոյին յարձակումը, որ մեծ ապագոյ
մը խոստացող պաշտօնակալ մ'էր: Վաթսու-
նի շափ անձնք սեսայ՝ որ լքեր էին յոգնա-

ծուծենէն : փոշոտեալ, արեւածածաւ, ճրմ լուած և վիրաւոր : Սոփոկէս՝ ուսին վրայ զնդակ մը ընդունած լինելով՝ զնրքը ուրիշները կը բերէին : Գարձուցին և ուրիշ քանի մ'ան, ձնիք ճամբան մնացներն, ոմանք զովուայ քով այլք դեղի մէջ, ոմանք ճամբուն կեղբը մերկ փայտի վրայ : Բովանդակ աւազակաց խուսքն սխուր և վհատեալ էր : Սոփոկէս ցաւին սաստկութենէն այլանդակ կը պոռար, կ'ոճանար : Թագաւորին անխնամութեան դէմ քանի մը արտունջ լսեցի, որ իր ընկերաց կեանքը ձնին գուճարի մը համար վասնզի մէջ կը դնէր, փոխանակ հանդարտութեամբ հարուստ և բարեմիտ ճանապարհորդները կողոպտելու :

Խուսքն մէջ ամենին զբաւորն, ամենէն հանգիստն, ամենէն գոհն, ամենէն առաջն Թագաւորն էր : Իր պարտքը կատարած լինելուն յոխորտ սեգ քահուձիւնը զէմքին վրայ կը կարգացուէր : Ինկոյն չորս մարդկանց մէջ զին ճանչցաւ, բարեկամարար ձեռքն առ իր երկնցուց : « Սիրելի բանտարկեալս, ըսաւ, ահա մեծապէս թշնամանեալ Թագաւոր մը կը տեսնէք : Այն շուն զինուորներն շուղեցին թողուլ զգանձը : Իրենց համար էր այն զբօժը. ուրիշին դրամն համար մահուան չէին ընդառաջեր : Ինչպ'ի Երրորեան փայտերն բրած արշաւանքս անօգուտ ելաւ, տանուչորս անձնիք կորուստ, չհաշուելով քանի մը վիրաւորներ՝ որ չեմ կարծեր թէ բժշկուին : Բայց փոյժ չէ. քաջութեամբ կուռուցայ : Այն վաստ մարդին մեզմէ բազմաթիւ էին, և սուսն ունէին : Ապա թէ ոչ . . . բայց թող, հոսպ, այն օրը վրաս արուձիւն բերաւ, զին երկասարգացուց : Եւ այսու փորձով տեսայ որ երակներուս մէջ գեռ արեւն կայ » :

Իր սիրելի երգին աւազին տողը մըմտաց. « Սեւաշեայ կէտիմ մը . . . » : Եարունակեց. « Երգուեալ յԱրամալդ (ինչպէս կ'ըսէր Լորտ Փայրըն) որ հիժէ մէկն ինծի քսան հազար ֆրանք ալ տար, չէի կրնար յանձն առնուլ շարակ Օրեն մինչև հիմա բանակին մէջ մնալ : Այս ալ պատմութեանս մէջ պիտի գրուի : Պիտի ըսեն թէ եօթնասուուն ասրին լրացուցած՝ արդ ահագին հարուածներով սուրիններու մէջ նեւուած եմ. երեք կուս զինուոր ձեռքովս խորատակր եմ, և լեքան վրայ տասը մղոն տեղ ոտքով քաշըր եմ, հոս սուրճն խմելու համար : — Կասի՛նի, սղաս, պարագը ըրէ. ես իմս կատարեցի : Բայց ո՛ր է Պերիկէս » :

Վայլուազէմ զօրավայրն գեւ և վրանին տակ կը հանգչէր : Եաննի վաղեց զնրքը գտաւ և բերաւ գեռ քուսի մէջ, ընչպէք խառնափնդոր, գլուխն ամենայն խնամքով թաշկինակով մը պլլած : Կործեմ թէ այնպիսի անձ մը արձնցըր. նեղու համար գաւառի մը պաղ ջուր և կամ գըժբարտիւս լուրէ մը յարմարագոյն բան չկայ : Երբ Պ. Պերիկէս լսեց որ փոքր Սրիւնն և ուրիշ եր-

կու հեծելազօրք ինկր են պատերազմին մէջ, այս երկրորդ փախուստ մ'եղաւ : Մետաքսեայ թաշկինակը հստեց գլեխն, և սուուգիւ մտաբեր կը փետեւր՝ հիժէ իր անձը գորովանք չար գէր :

« Ալ բանս լնցեր է, պոռաց : Ինչ մեկնութիւն կրնայ արուիլ իրենց ձեր մէջը քանուելուն, և այն՝ աւազակի զգեստով : Ո՛հ, անտարակոյս զիրենք պէտք է որ ճանչցած լինին. այլք տեր են պատերազմի դաշտին. ձեզի հետ միանալու համար գասալիք թողուցին մեր գունդը. քնչ պատճառաւ զիրենք գէրի բռնեցիք : Ինծի պիտի հարընէն թէ ինչու լսեցիր : Գեղի կը սպասէի կատարելու տեղեկութեան տալու համար : Երէկ իրիկուն գրեցի որ Պառնէսի մտ զքեզ մօտին պաշարեր եմ, և թէ մեր զինուորներն շարմանակի քաջութիւններ կ'ընեն : Սուրբ կոյսես կիրակի օրը չեմ համարձակիր Պաղտիսայի մէջ երևնալ : Ինչ պիտի ըսուի 15ի արքունեաց պարսին մէջ : Բուլը քաղաքագէտք վրաս պիտի խօսին : Ժողովք պիտի գուճարուի : Արեւօք պիտի հրաւիրուիմ :

- Ժողովքի, հարցուց աւազակն :
- Այ, արքունեաց պարսին :
- Պար. գնա :
- Աստուած իմ, ո՛ր գիտէ թէ ինչ պիտի լինի : Եթէ այս անգլղուհներուն վրայ մայր լինէր խնդիր, այնչափ փոյժ չէի ըսէր, ամէն բան պատերազմի պաշտօնին կը յայտնէի : Անգղաւցի կանուց. շատ կան : Բայց զինուորներէս օգնական տալ բանակին քանձը կողոպտելու համար. Սրբան կանոնաւոր զօրաց գէմ զբեղէ : Մասով պիտի ցուցնեն զին. ալ պիտի չպարծ :

Այս առանձնաստուծեանս միջոց ձեռքերը շեշտեղն ո՛վ էր : — Հօրս որդին իր չորս զինուորաց մէջ :

Հաճի-Սգարուս հանգարտ նստած՝ պուտ պուտ կը խմեր իր սուրճը : Ըսաւ թուանը. « Ետ խոսկրես. մեր քով կեցիր. տարին գէթ տասը հազար ֆրանք կը խոտանամ քեզ, և քու մարդիկ զօրացս մէջ կը դասեմ, Վրէժնիս մեկտեղ կ'առնուք » :

Նուէրն հրապարել էր : Երկու օրուան մէջ շատերու հաւանութիւնը պիտի ընդունէր : Եւ սակայն հեծելազօրուս այնչափ հաճել չեղաւ, մանուսանք զօրավարին : Զինուորներն լուս կեցած իրենց հին ընկերները կը գիտէին, աչքի մայրիւ Սոփոկէսի վէրքին կը նայէին, նախընթաց օրուան մեռածներուն վրայ կը մտածէին, և քեթիւրին դեպ'ի Աթենք կ'ուղղէին, աւելն մօտեն զինուորանոցին պարարտ հոսը առնելու համար :

Իսկ Պ. Պերիկէս, յայտնապէս այլայլած, պատասխանեց. « Ենթահակալ եմ, բայց մտածելու պէտք ու-

նիմ: Գաղաթի մէջ վարժած եմ ապրելու, և քա-
 փուկ առողջութիւն ունիմ. լէրան վրայ խիստ
 է ձմեռն, և հաս արդէն հարբուխ եղած եմ:
 Ամեն ժողովոց մէջ իմ չգտնուելու աչքի պիտի
 զարնէ: Հոն զիս շատ կը փնտռեն. շատ անգամ
 գեղեցիկ ամուսնութիւններ աստջարկուած են
 ինծի: Դարձեալ, չարիքն թերևս մեր կարծա-
 ծին չափ մեծ չլինի: Ո՛ր փրակ ճանչցուած են ար-
 դեօք այն գժբախտ երեք թշուառներն: այս
 դէպքիս լուրն արդեօք մեզմէ առաջ պիտի հաս-
 նի քաղաք: Եսիս պաշտօնարանը կ'երթամ. պաշ-
 տօնէի կերպ կ'առնու՛մ, քանի որ երկու դուն-
 դերն դէպ 'ի Արգոս կը շարունակեն իրենց ըն-
 թացքը՝ ոչ ոք ինծի կրնայ հակառակել: . . . :
 Բացարձակապէս պէտք է որ հոն լինիմ. պէտք
 է կենսաբան վտանգի մէջ դնեմ: Վիրաւորներդ
 խնամէ. . . Մնաս բարեաւ»: Իւր թմբկով նշան
 տուաւ:

Հաճի՛-Սգաւորն ոտք էլաւ. իւր սանիկին չեա
 դիմաց եկաւ, որ գլխով չափ բարձր էր, և ը-
 սաւ ինծի: «Պարոն, այն այժմեան յոյն մը,
 իսկ ես՝ նախին դարուց յայն մ'եմ: Եւ լրագիր-
 ներն կը կարծեն թէ յառաջագիտութեան մէջ
 ենք»:

Թմբկին ձայնն լսուելուն պէս, բանտիս պա-
 տերն լիբրեով պարիսպներուն պէս բաժնուե-
 ցան: Երկու վայրկեան վերջը Մարիանայի վը-
 րանին դիմաց էի: Մայր և աջիկ յանկարծ ար-
 թընալով վեր ցատքեցին: Սիմոն Տիկինն նախ
 զիս տեսաւ, և գոչեց. «Ուրեմն, ճամբայ կ'ե-
 լնիք»:

- Ագոստոս, տիկին. գեռ այն կէտին չհասանք:
- Ուր ենք ուրեմն: Զորավարն մեզի այս ա.
 աւառտեան համար խօսք տուաւ:
- Ի՛նչպէս գտաք զօրավարը:
- Աջուսական, վայելուշ, շնորհալից: Իր
 միակ պակասութիւնն հրահանգաց քիչ մը շատ
 գերի լինելն է:
- Վատուերն է և սրիկայ, մեղկ և մեծարան,
 ստախոս և աւազակ. ահաւաստիկ ասոնք են իւր
 ճշմարտ առնուններն, տիկին. և կը հաւաստեմ
 ալ ըստծոս:
- Ուրեմն. պարոն, ի՛նչ ըրաւ ձեզ հեծե-
 լաօրոն:
- Թէ ի՛նչ ըրաւ ինձ. շնորհք ըրէք, տի-
 կին, չեա սանդուխտն գլուխը գալ:

Սիմոն Տիկինն ճիշդ այն ժամանակ եկաւ՝ որ
 կըցաւ տաննէլ զօրքերն կարգաւ շարուած. թըմ
 բուկն առնկնէին. աւազակք իրենց տեղը կեցած,
 զօրավարն և Թագաւորն ալ բերան 'ի բերան
 հրաժարման համոզոյր կու տային: Ապշուութիւնն
 քիչ մը շատ սաստիկ եղաւ. տիկինը չեա ըստ
 բաւականի զգուշութեամբ չէի վարուած, ուստի
 և պատիժն ալ ընդունեցայ. վասն զի մարելով
 բոլոր մարմնով բազմացս վրայ ինկաւ. մինչև
 ազբէր քով տարի զնիքը. Մարիաննա ձեռքին

զարկաւ, ես ափ մը ըռուր սրսկեցի երեսին: Բայց
 կարծեմ թէ այս միջոցներէս աւելի կատաղու-
 թիւնն զնրեն սեփափեցուց:

- Թշուառականն, պոռաց:
- Մի՛թէ զձեզ չկողոպտեց, ձեր ժամացոյց.
 ները և ստակը չգոցցաւ:
- Զարգերուս վրայ չեմ ցաւիր, թող իրեն
 Ծան: Բայց կը փափագէի՛նչասը հազար ֆրան.
 քով իրեն շէտ ձեռնողջններս ետ առնուել:
 Անգղիացի եմ, և ամէն, մարդու ձեռք չեմ թօ-
 թուեր:

Սիմոն Տիկինը այս դառն ցառն ինծի մեծ
 հառաչանք մ'ընել տուաւ: Աւելի ծանր խօս-
 քեր ըսաւ, և իր բարկութիւնը բոլոր իմ վրաս
 թափեց: «Զեր, յանցանքն է, ըստ ինծի. չէիք
 կրնար ինծի իմացընել. պէտք էր ինծի ըսել որ
 աւազակներն այս անձին համեմատութեամբ
 փոքր սուրբեր են:

- Բայց, տիկին, յառաջագոյն ձեզի ըսի որ
 պէտք է՛ հեծելազօրաց վրայ վստահիլ:
- Այր ըսիք, բայց տկար, կոշտարար և
 ցուրտ կերպով: Կրնայի՛ ձեզ հաւատալ. կըր-
 նայի՛ գուշակել որ այն անձն Սգաւորսի բանտա.
 պահ էր, և զմեզ հոս կը պահէր մինչև աւազա-
 կաց դարձը, և զմեզ երևակայեալ վտանգներով
 կը զօրհուրեցընէր. և մեզ զարմանայի երևնա-
 ու չամար պաշարուած եմ կ'ըսէր, և կեղծե-
 ով թէ զմեզ կը պաշտպանէ՛ գիշերային յար-
 ձակումներ կը ձևացընէր: Հիմա կ'ըմբռնեմ ա.
 մէն բան. բայց ըսէք՝ արդեօք բան մը լսեցիք:
- Ո՛վ Աստուած իմ, տիկին, գիտցածս ըսի,
 կըցածս ըրի:
- Բայց դու գերմանացի ես. եթէ ձեր
 տեղն անգլիացի մը լինէր՝ մեզի համար իր կե-
 նաց չէր խնայէր, և ես դուստրս կնութեան կու
 տայի իրեն.

Կակառներն շատ կարմիր են, բայց ես Սիմոն
 Տիկինը յանդիմանութիւնն լսելով՝ գեռ աւելի
 կարմրացաւ: Այնչափ այլալայծ էի՛ որ չէի հա-
 մարձանել որ ոչ աչքեսս վեր վեցընելէ ոչ պա-
 տասխանել, և ոչ չարցընել սիրելի տիկինը՝ թէ
 ինչ կ'ուզէր ըսել այն խօսքերով: Վասն զի ի՛նչ
 պէս այնպիսի իրիս անձ մը կըցաւ իւր գոտեր
 և իմ առջև այնպիսի խօսակցութիւն մ'ընել:

Ուստի՛ այս ամուսնութեան գաղափարն միացը
 եկաւ: Արդեօք ստուգել Սիմոն Տիկինն էր
 այնպիսի կին մը՝ որ իրենց առաջին ազատարա-
 րին սահմանէ իւր գոտստին՝ իրեն արժանաժայել
 փոխարէն: Հաւանական չէր երևնար: Արդեօք
 անգութ ծաղղածութիւն մը չէր ընդգէ՛մ իմ
 ամենէն պաղտին իտոհճորոցս:

Երբ զիս կը քննէի, ամէն մէկ զգայմանցս ան.
 մեզ գայլութիւնը օրինաւոր մեծամտութեամբ
 կը հաւաստէի: Կարգարացընէի անձս ըսելով՝
 որ կրից հուրն սրտա ջերմութեան աստիճանը
 չէր բարձրացուցած: Սրուան մէջ ամէն վայր.

կեան Մարիաննայի վրայ կը ջանայի մտածել վիճակս իմանալու համար:

Մաքո՛ւս Ապանիոյ մէջ գղեակներ սկսայ չի. նեւ, և զինքն անոնց մէջ գղեկատէր կը կարգէի, վկայասանութիւններ կը շինէի՝ յորում ինքն զիւրացնուհի և ես զիւրցան չի: Ուղածիս պէս ամենն աւելի անտեղի պարագաները մտքիս առջևը կը բերէի: Իրսո՛ք իշխանուհւոջն և Ռայ. նայա սաղակալին պատմութեան նման անձը՝ մարտանման դէպքեր կ'երևակայէի: Մինչև իսկ կը պատկերէի գեղեցիկ անգղուհիներ՝ չորեքս. նուէայ կառքի մը մէջ աջակողմս նստած և իւր վայելելու բազուկը երկայն վրէս պլած: Այս հաճոցական մտածութիւններս, որ կարող էին խռովել մեծապէս՝ քան զիս նուազ իմաստասէր հոգի մը, իմ հանգարտութիւնս չվզողվէցին: Յուսոյ և երկիւղի դարձագարձ յուզմունք տեղի չունեցան սրտիս մէջ, որք սիրոյ յատուկ նշաններ են: Երբէք և քնաւ երբեք չզգացի սրտի այն մեծամեծ յուզմունք՝ որ վկայասանութեանց մէջ կը յիշուին: Ուրեմն զՄարիաննայ չի սիրեր, սագասանելի անձ մը չէի և կրնայի ճակատս բաց քայել:

Բայց Միմըն Տիկինն՝ որ մտածութիւններս չէր գիտեր, կրնար անձնանուիրութեան նկատմամբ խաբուել: Ո՞րքի՛ն չէր տարակուսեր թէ ես իր գտեր սիրահարեալ եմ. թէ չփութութիւնս և երկոտութիւնս դէ՛ռ իմաստով չէր մեկնած, և թէ այն ամուսնութեան բառը գիտմամբ չէր ըսած՝ որ զիս ստիպէ ՚ի մասնութիւն անձինս: Անձնասիրութիւնս չըզբա տանիլ այսպիսի անիրաւ կասկածի մը. առանց երեսը նայելու՝ զօրումը մայնով պատասխանեցի.

— Տիկին, եթէ զձեզ ազատելու բաղդն ունենայի, կ'երզնում որ ձեր գուտարը կտուրթեան աննեղն համար պիտի չենէի:

— Ինչ պատճառաւ, ըսաւ ազգու մայնով մը, արգէտ գուտարս ամուսնութեան արժանի չէ: Կ'անիրաւիք ստուգիւ: Արդեօք բաւական գեղեցիկ կամ հարուստ կամ ընտանիքէ չէ՞, արգէտ զինքը լաւ չե՞մ գատարակա՞ծ, իրեն դէժ իստելու բան մ'ունիք: Ամուսնանալ Միմընս օրիորդին հետ. պարոնիկ, գեղեցիկ և բազ մ'է այս, և ամենէն աւելի գոտարահա՛մ աննձ ալ գոհ պիտի լինի:

— Բարձ, տիկին, պատասխանեցի. զիս լաւ չէք ճանցած, Կը խոստովանիմ որ օրիորդն վա՛յելչապեղ է, և եթէ ներկայ չլինէր ինքն՝ յորմէ կ'ակնածեմ, կ'ըսէի ձեզ թէ առաջին օրէն ՚ի վեր ինչպիսի խոսքակա՞մ գորովա՞ք յիս ներ. ընչե՛ց: Ուստի այս պատճառաւ երբեք չեմ յանգրդնիք մտածել թէ որ և է դէպք կրնայ զիս մինչև առ ինքն բարձրացնել:

Կը յուսայի խոնարհութեամբս այս շանթոր. ձակ մայրի ամոքել: Բայց իրեն բարեութիւնն կետով մ'ալ չգիջաւ: Ինչո՞ւ համար, ըսաւ.

ինչո՞ւ համար իմ աղջկանս արժանաւոր չէք. պատասխանեցէք ուրեմն »:

— Բայց, տիկին, ոչ հարստութիւն և ոչ պատուարտութիւն մ'ունիմ:

— Մե՛ծ բան, պատասխանար վիճակ չունիք: Կ'ունենաք, պարոն, եթէ աղջկանս հետ ա՛մուսնանաք: Իրեն փեսայ լինել՝ պատուաւոր վիճակ մի չէ: Հարստութիւն չունիք. արգէտք երբեք գրամ պահունջիցի՞ք քեզմէ. արգէտք ունեցածնիս բաւական չէ՞ թէ մեզ, թէ ձեզ և թէ այլոց համար: Իարձեալ, զմեզ այս տեղէս ազատողը՝ մեզի հարիւր հազար ֆրանքի ընծայ մը պիտի չենէի: Մեծ բան չէ, կը հաւանիմ. բայց բան մի է: Հարիւր հազար ֆրանքն ոչինչ գու՛մար կը համարիք: Այն ատեն ինչո՞ւ համար աղջկանս հետ ամուսնանալու արժանի չէք համարիք ինքզինքնիդ:

— Տիկին, ես չեմ...

— Տեսնե՛ք թէ դեռ ինչ բան չէք. Անգղիա.

ցի՛ չէք:

— Ո՛հ, ոչ:

— Ուրեմն զմեզ այնչափ ծաղու արժանի կը կարծէք որ մինչև անգամ ձեր ծնունդն ձեզի յանցանք մը համարիք: Ի՛նչ, պարոն, գիտե՛մ որ ամեն մարդու չէ տրուած Անգղիացի ըլլալն. բոլոր աշխարհք անգղիացի չէ կարող լինել... գէթ քանի մը տարի առաջ: Բայց կրնայ մէնն զգոն և խոստակն անձ լինել. առանց Անգղիոյ մէջ ծնած լինելու:

— Աւղաճմտութիւնս, տիկին, հայրենական ժառանգութիւն մ'է մեր մէջ: Իսկ հանձնար՝ ուսուցիչ ըլլալու չափ ունիմ: Բայց գոթախտարար կը նկատեմ թերութիւններ իմ վրաս, և...

— Ըսէ՛ կ'ուզէք թէ տղէք էք, այնպէս չէ՛: Ոչ, պարոն, տղէք չէք: Իմաստնոյ գէղեք ունիք: Մարիաննա, պարոնն իտհական դէմք մը չունի՛:

— Այո, մայր... ըսաւ Մարիաննա: Եւ եթէ պատասխանած ատեն կարմրեցաւ. իւր մայրն ինձմէ աւելի լաւ տեսաւ, վասն զի իմ աղքեք գետրի սեւեւեալ էին:

— Այսու հանգերձ, վրայ բերաւ Միմըն Տիկինն, եթէ տասն անգամ ալ տղէք լինէիք, հանգուցե՛ք ամուսնոյս ազգուրթեան չէիք հասնիր: Եւ սակայն ես, ինգրեմ հաստացե՛ք, աղջկանս նման գեղեցիկ էի՛ իրեն հետ ամուսնացած օրս: Առ այս ի՛նչ պիտի պատասխանէք:

— Աչ ինչ, տիկին, բայց եթէ ըսէ՛՛ որ ինձ չնորք կ'ընէք, և թէ վաղը իմ ձուռքս Ամենքի Ճամբուն վրայ պիտի գտնուէք:

— Ի՛նչ կը մտածէք ընել: Այս անգամ ջանացէք անցեալ օրուանէն աւելի նուազ ծաղրելի հնարք մը գտնել:

— Կը յուսած քոհ լինիք՝ եթէ մինչև վերջը լաւ ունիւղիք լինիք ինձ:

— Այո՛, պարոն:

— Առանց խօսքս ընդմիջելու:
— Աչ երբեք պիտի ընդմիջեմ խօսքդ: Երբեք ընդմիջելցի՞նք:

— Այո:
— Աչ:
— Այո՞:
— Ե՛րբ:

— Աչ երբեք: Տիկին, Հոժի-Սդաւրոս բոլոր իւր հարստութիւնները Պարլէյ պարսնայց և Ընկերութեան քով դրած է:

— Մէր քով:
— Փալէնտիշ - Սկուար, 31, Լոնտոն: Անցեալ չորեքշաբթի մեր առջև Պ. Պարլէյի ուղղեալ հաշուի նամակ մը գրել տուաւ:

— Եւ դուք այս բանս ինձ յառաջագոյն չեւիք:

— Երբեք ժամանակ չժողուցիք ըսելու:
— Այդ ըսածնից նորօրինակ բան է: Զեր բռնած ճամբուն խելք չի հասներ: Վէջ օրու ընէ 'ի վեր սղաթ պիտի լինէիք: Եւ ես ուղղակի իրեն գնացած և մեր կացութիւնը իրեն յայտնած պիտի լինէի...

— Եւ ինքն ալ ձեզմէ երկու կամ երեք հարիւր հազար Ֆրանք պահանջած պիտի լինէր. հաւատացէք ինձ, տիկին. լաւագոյն է լսել և բան մը չըսել իրեն: Վճարեցէք ձեր փրկանքը, ընկալազիր մը առեք, և տասնուհինգ օրէն իրեն յնրազիկ նայի մը զրկեցէք այս կերպով. «Պարձնալ 100,000 Ֆրանք տուեալք 'ի Սիմընս Տիկնոջէ, մեր ընկերութեան անդամակցին, հատուց մասը ընկալազիր»: Այսպէս ձեր գրամն կ'ընդունիք առանց սպայակուտի օգնութեան. ըստու պարզ չէ՞:

Աչքերս վեր առի. և Մարիանայի երախտագիտութեամբ լի գեղեցիկ ժմբաբ տեսայ: Սիմընս Տիկինն մոլեգնաբար ուսերն վեր վեր կը վերցընէր, և դժկամակ կ'երևնար:

— Ըտուգիւ, ըսաւ ինձ, զարմանալի մէկն էք. մինչդեռ ազատելու համար պարզ միջոց մ'ունէիք, եկաք մեզ լարախաղացական փախուստ մ'առաջարկեցիք: Այս բանս չորեքշաբթի առաւտանք գիտէք. առաջին օրէն զայս մեղի չըսելուդ յանցանաց ոչ երբեք ներսժ պիտի:

— Բայց, տիկին, խորեմ յիշեցէք որ ես կ'ազալէի զձեզ՝ որ ձեր հղթորդ քրեք և իրմէ հարիւր տասնուհինգ հազար Ֆրանք ուղէք:

— Ինչու համար հարիւր տասնուհինգ:

— Հարիւր հազար կ'ուզեմ ըսել:
— Աչ. հարիւր տասնուհինգ հազար, ճիշդ է: Ազատով էք որ Հաժի-Սդաւրոս գրամն ընդունելէն վերջը զմեզ հոս պիտի չպահէ:

— Այո, պատասխանատու կ'ըլլամ: Միայն յոյն աւազակներն իրեցի խօսքը եւր պահէն: Գիտե՞ն որ ե՞՞՞՞ միանգամ փրկանք ընդունելէն վերջը բանտարկեալներն պահեն, ոչ ոք անկէ վերջ փրկանք կը վճարէ ազատութեան համար:

— Այնպէս է: Բայց շատ նորօրինակ գերմանացի մ'էք, յառաջագոյն չըսելուդ համար:
— Միշտ խօսքս խափանած էք:
— Նոյն իսկ այն ատեն ալ պէտք էր ըսել:
— Բայց, տիկին...
— Լուեցէք, և զմեզ առ անիծեալն Սդաւրոս տարէք:

Թագաւորն իւր առաջը մնացած պաշտօնակաշներով մէկտեղ դատաւորական ծառայները խորհեալ տատարակ կը ճաշէր: Զարգարուած էր, ձեռքերուն արիւնն լաւացեր և զգեստը փոխեր էր: Իւր սեղանակիցներուն հետ՝ մահաւան իւր զօրաց մէջ ըրած կարուստն ամենայն արագութեամբ զարմանելու միջոցը կը մտածէր: Վասիլ՝ որ Եստինայի էր, կը խոստանար երեսուն մարգ գտնել յԱպիւռուսէ, ուր տանկական իշխանութեան հսկողութիւնն ինչպէս աւագարուցած զօրծ խափանած էր: Լակոնացի մը կ'առաջարկէր որ աղէկ պատրաստ գրամ վճարելով՝ Սթարտիա Պարլէյի պաշտիկ խուսիս գնուի, որ կալամագայի մտերմ Մայնը գաւառին մէջ կ'աւազակէր: Թագաւորն՝ անգղիական գաղափարներով միտ լցնուած, կ'առաջարկէր որ բռնութեամբ նոր զօրաժողով մը դուժարեն և Ատտիկիոյ բոլոր հովիւները յափշտակեն: Այս գրութիւնս շատ աւելի օգտակար երեցաւ, վասն զի առանց ծախքի էր, և միանգամայն ոչխարած տարեր կը խաչէին:

Այս խորհրդակցութիւնս ընդմիջելով Հաժի-Սդաւրոս՝ բանտարկելոց ցուրտ ընդունելութիւն մ'ըրաւ: Եւ ոչ գուռաժ մը ըլլաւ հրամցուց Սիմընս Տիկնոջ, առ որ՝ դեռ նախաձայնի բան չըլլալուն համար՝ այս պատշաճութեան պահատութիւնս ծանր էրաւ: Անգղացի կանանց կողմանէ խօսիլ սկսայ. և օրովհետեւ Քորֆուցին հոն չէր, Թագաւորն բռնագատուեցաւ զիսերը թարգման ընդունիլ: Ըսի իրեն թէ երկուան զժամանակ դէպքէն վերջը՝ Սիմընս Տիկնոջ որոշողութիւնն լսելով գուցէ պիտի լինէք. և թէ որոշած է ինքն վճարելու ըստ կարելոյն չուտով՝ իմ և իւր փրկանքը. և վաղիս գրամն կամ Աժեմիքի գրամատեղանն կամ ուրիշ տեղ մը՝ զոր ինքը հաժի ընկերուց, պիտի փոխադրուին, փոխարեն իւր ընկալազիրն ընդունելոյս:

— Ուրախ եմ, ըսաւ, որ այս կանայք յունական բանակն իրենց օգնութեան կանչելէն ետ կեցան: Ըսէ իրենց որ գրելու կարեւոր եղած բաներն նորեն իրենց կը արուսէ, բայց իմ վրաս հաշուութեամբ չըզո՞ւնին. թող հոս զինուոր չկանչեն: Լեռնայի վրանորի մը առաջին տեսնուելուն, դուրսին կարել կու տամ: Կ'երգնում զայս յանուն Մէկարիլէոն Կուսին, զոր իւր ձեռքը քանդակեց Սուրբն Ղուկաս:
— Ամենևն մի տարակուսիք. երաջխաւոր կը լինիմ այս կանանց և իմ խօսքիս: Ուր կ'ուզէք որ գետեղուի գրամն:

— Յունաստանի ազգային դրամասեղանոյն մէջ. նա միայն դեռ չէ սնանկացած :

— Կամակը տանելու ապահով մէկն ունի՞ք :

— Մեր բարի ծերը : Հիմա կանչել կու տամ : Բանի՞ք և բաձի. առաւօտեան ինն : Յարգելիքն դեռ այնչափ չէ խմած որ գինովոյայ :

— Կանչէ գմբանձը : Երբ Սիմօն Տիկնոջ եղբայրն գումարը յանձնելով ձեր սասցագիրն ընդունի, միանձին ձեզի լուր կը բերէ :

— Ի՞նչ ստացագիր, և ինչու համար : Աչ երբեք տուած եմ : Երբ ամենքնիզ ազատիք՝ պիտի իմանայ թէ ինչ որ պէտք էր՝ վճարած էք :

— Կը կարծէի թէ ձեզ նման անձ մը ըստ օրինի Եւրոպայի իր գործերը պիտի դարձնէ : Աղէկ անտեսութեան համար

— Ես իմ գործերս ուզածիս պէս կ'ընեմ. և հասակս առած եմ ու չեմ կրնար իմ ոճս փոխել :

— Ինչպէս որ կը հաճիք : Այս բանս 'ի նըպատակ Սիմօն Տիկնոջ կը խնդրէի ձեզմէ : Ինքն իւր անշափահաս դատեր խնամակալն է, որոյ ստացուածոց ամբողջութեան հաշիւ պիտի տայ :

— Թող ինքը մտածէ. որչափ ինքն իմ շահս կը մտածէ, նոյնչափ ալ ես իրենը կը մտածեմ : Մե՞ծ դժբախտութիւն, իւր դատեր կինաց համար փրկանք պիտի վճարէ : Աչ երբեք Ֆոգի. նիկա համար ըրած ծախքերուս վրայ ցաւած եմ : Ահաւասիկ թուղի, թանաք և գրիչ. լաւ զգուշացիք նմանկին շարագրութեան. քու գըրուխդ մը վտանգի մէջ է :

Բոլորովին այլայլած գուրս ելայ և կանանց քով գնացի, որք իմ խոռոված ըլլալս կը գուշակէին, առանց պատճառն իմանալու : Բայց յանկարծակաւ ազդեցութիւն մը զիս յետս դարձուց : Ըսի Թագաւորին. « Յիրաւի, լաւ ըրիք որ ստացագիրը մերժեցիք, և ես անխորհրդաբար ինդրեցի զայն : Իո՞ւք քան զիս աւելի խելացի էք . անխոհեմ է երիտասարդութիւնն » :

— Ի՞նչ ըսել կ'ուզէք :

— Իրաւունք ունիք, կ'ըսեմ : Ամէն բանի մէջ պէտք է միշտ չընաչայտաց լինել : Ո՞գիտէ թէ առաջինն աւելի ահաւոր կոտորածի մ'ը պիտի չհանդիպիք : Եւ որովհետեւ միշտ քանս տարուան մարտու ծոռնկերը պիտի չուռնենայք, կըրնայք կենդանւոյն զօրաց ձեռքն ինչալ :

— Ե՛ս :

— Զձեզ իբրև լոկ չարագործ մը պիտի գտան. գատաւորք ձեզմէ պիտի չէրկնչին : Այսպիսի պարագայի մէջ՝ հարիւր հազար ֆրանքի ստացագիր մը ապացոյց պիտի լինի : Արդարութեան ձեռք ձեզ հակառակ զէնք մի տաք : Թերևս Սիմօն Տիկնոյն կամ իր Ժառանգիներն ձեզի գէ՞մ քաղաքական դատաստան բանան, իրենցմէ յափշտակուածը նորէն ստանալու համար : Երբեք մի շնորհէք ստացագիր :

Ահաւոր ձայնով մը պատասխանէ. « Պիտի ստորագրեմ. և մանաւանդ երկու քան թէ մէկ. այնչափ պիտի ստորագրեմ՝ որչափ որ ուզեն : Միշտ պիտի ստորագրեմ և ամենուր : Ահ՛, նուորք կը կարծեն թէ ինձի գիւրաւ պիտի յաղթեն, վասն զի բաղդն և թիւն միանգամ յաջող գնացին իրենց : Կենդանւոյն իրենց ձեռքը պիտի ինչամ, ե՛ս՝ որոյ բազուկն անխնջ է՝ 'ի վաստակոց և գլուխս փորձ է գնդակաց : Կաղամբ գողցած գեղացւոյ նման՝ ես ամռան մը վրայ դատաւորի առջև նստիմ, ես : Պատանի, դեռ զՆաճի-Սղաւրոս չէք ճանչեր : Աւելի դիւրին է զՊառնես տակախիլ ընել և Տոյգէտի գագաթնով վրայ կանգնել՝ քան թէ զիս իմ լեքանցս վրայէն յափշտակել՝ դատաստանարանի մը ամբողջ վրայ նստեցնելու համար : Սիմօն Տիկնոջ անուշը յուճարէն գրէ ինձի : Լա : Զերն ալ :

— Պէտք չէ, և

— Գրէ գրէ : Անուշ գիտէք, և ապահով եմ որ չէք մոռնար. կ'ուզեմ ձեր անունն ալ ունենալ՝ որ յիշեմ զայն :

Պառնոնի ներքաշնակ լեզուով՝ որչափ որ կրցայ գէշ գրեցի իմ անունս : Թագաւորին զօրավարներն անոր արիւթիւնն գովեցին, առանց իմանալու՝ որ այն արիւթիւնն իրեն հարիւր տասնուհինգ հազար ֆրանք պիտի արժէր :

Իո՞հ ուրախ սրտով Սիմօն Տիկնոջ վրայը վազեցի : Պատմեցի իրեն որ իր գրասու զտանգէ ազատեցաւ, և երբ լսեց թէ ինչ ձամբայ բռնեցի մեր աւազակները կողպտելու համար՝ Ժպտեցաւ : Կես Ժամ վերջը հետեւեալ նամակին համար հաւանութիւնս ուզեց .

« Պառնես, 'ի մէջ Ֆրաղաց Սղաւրոսի :

• Սերնե ԵՄՄՍՐ •

« Մէջ համար օգնութեան զրկած սպայակոչան վատութեանը զմեզ մատնել և կողոպտել : Զիրենք կարելի ասլը ձեզ կը յանձնեմ : Իրենց զօրավարին Պերիկլէսի համար հարիւր ոտք բարձրութեամբ կախալան մը պէտք է : Կը յուսամ որ Լսրա Բալվերսոյնի թուղի մը գրեմ, յորում յատուկ եղանակաւ իր վրայ պիտի գանդաւորեմ, և թոյլովի խմբագրին գրելու նամակիս ամբողջ մէկ հատուածն իրեն համար պիտի զոչեմ : հազն թէ զմեզ ազատեք այս տեղէս : Տեղւոյս իշխաններէն բան մը յուսան անձգուաէ : Իւրոր տեղագիր մեզի դէ՞մ միաբանած են, և մեր մեկնելուն երկերք օրը՝ բւրը յոյն Ժողո՛վուրդն անկիւն մը պիտի Ժողով՝ մեր աւարն մեկնրին բաժնելու համար : Բարեբախտաբար քիչ բան պիտի ունենան : Երիտասարդ գերմանացիէ մը լսեցի, զոր նախ լրտես կը կարծէին որ ըստ պատուարտար անձ մ'է, թէ այս Սղաւրոսն, Նաճի-Սղաւրոս կոչուած, իւր գրասու զուրկները մեր գրամասեղանոյն մէջ զեւեղած

է: Խնդրեմ իմանայիք թէ ստոյգ է, և եթէ ճիշդ է մեզմէ պահանջուած փրկանքն վճարելու բան մը արգելիք չկայ: Յուշաստանի գրաւմասեզանդն 115,000 Ֆր. աւանդեցեք (4600 սգերլին) փոխանակ օրինաւոր ստացադրի մը, կնքուած Սիւսի տարի այս սովորական կնքովն: Ըսած քուճարս շատով սովոր իրեն իրեն և ամէն պատմեն: Մէք քաջաւորը եմք, թէ կէտ լինուային կէտքն անմիջեմար է քուրորդին: Անշուրին բան է որ երկու անգլիացի կանայք, աչխարհիս ամենամեծ պետութեան քաղաքացիք, ստիպուած լինին ուսել իրենց թողարկուած առանց մեռանխոյ և պատրաստուած ձիրսպորոյ (pickles), և պարզ ջուր խմել փոքրիկ ձկան նըման:

« Յուշարկ որ զմեզ մեր առաջին վիճակը գարձընելու չէք սշանար, էմ, սիրելի եղբայր:

• Ամենայն անկեղծութեամբ մերք
• ՌԵՏԵԿԱ ՍՈՒՐՆԸ •

Երկուշաբթի. 3 մայիս, 1856:

Անձամբ բարի տիկնոջ ձեռագիրը Թագաւորին տարի: Տարտամութեամբ առաւ զայն և այն պիտի թափանցիկ աչքով քննեց՝ մինչև կը գուշայի թէ մի գուռէ իմաստը հասկնայ: Իսոյց ապահով է որ անգլիերէն բառ մ'ալ չէր գտեր: Իսոյց այս մարդակերպ ճիւղին իմ վրաս անապաշտական ստորափ կ'աղղէր. կը կարծէի թէ կարող է հրաշք գործել: Իսոյն էր 4600 լիտր սգերլին թուոյն հասաւ, քահ եղաւ: Այն ատեն իմացաւ որ սպայակուտին վրայ խօսք չէկար. նամակն ուրիշ թղթոց հետ՝ գլանի մը մէջ գրուեցաւ: Կանչեցին զԲարի Երեմ, որ ճիշդ քաշելու կարողութեան չափ գինի խմած էր և, Թագաւորն իրեն յանձնեց նամակաց տուփը անուաւոր յանձնարարութեամբ: Մեկնեցաւ, և իմ սիրտս ևս սղացաւ իրեն հետ մինչև իր հասնելիք տեղը: Որտեղիս այնչափ խանդաղակաթ աչքը չգիտեց զՎիրգիլիոս տանող նաւը:

Թագաւորն շատ կալիզացաւ՝ երբ այս մեծ գործը ընկածի պէս տեսաւ: Մեղի համար կատարեալ կոչուելը մը հրամայեց պատրաստել կրկին անգամ գինի բաժնել առաւ իր մարդկանց: Գնաց վիրաւորեալները տեսնելու, և իւր ձեռքով Սոփոկլէսի գնդակը հանելու: Ամեն առաջակաց հրաման եղաւ՝ որ մեզի հետ մեր գրամին արժանաւոր մեծարանօք վարուին:

Այս տիկնանց ընկերութեամբ՝ առանց ուրիշ առընթերակաց մեկունը բրած նախաձաշա՝ իմ իշխածնիտէս ամենէն աւելի զուգործներէն մին եղաւ: Ուստի իմ ամէն թշուառութեանց վախճանն եկած էր: Երկու օրուան քաղցր գերուութենէ մը վերջը ազատ պիտի լինէի: Թերևս չաճախ-Սոքարոսի ձեռքէն ազատուի միջոց, և պատկէ՛ շղթայ մը Կէսնէրն նման քան նաստեղը կը կարծէի ինքզինքս:

Սիւրնս Տիկնոջ նման ուրախ սրտով կերայ, և ստուգելու իրմէ աւելի ախորժով խմեցի: Ինչպէս երբեմն Սաղագրինի գինին՝ հիմա ալ անձկանօք կը խմէի Սոքինայ սպիտակ գինին: Խմեցի ՚ի կենդանութեան Մարիանայի, ՚ի կենդանութեան իւր մօրն, բարի ծնողաց և Իրսոֆ իւխտունիտէս: Սիւրնս Տիկնոյն այս աղանական օտարականին պատմութիւնը ուզեց լսել, և յիշաւ իրեն գաղտնիք՝ զայն չձանկելի իրմէ: Բարի օրինակներն ոչ երբեք պէտք եղածին չափ ձանջուած էն: Մարիանան սիրալիք կերպով ուշ գրաւ պատմեցինք. ինչքան ճամբացաւ թէ իշխանուհին աղէկ ըրած էր, և թէ կին մը իւր երջանկութիւնն ուր որ գտնէ՛ պէտք չէ ձեռքէն թողուլ: Փեղեցիկ խօսք: Առաւել՝ երբեմն իմաստութիւն և երբեմն երջանկութիւն կ'առնէին ազգաց: Երջանկութեան մէջ ընկողման էի, և չեմ գիտեր զէպ ինչպիսի էր կրաւոր գրասխա մը կ'ըմբանայի: Ո՛վ Մարիանան, ովկիանոսի վրայ նաւարկող նաւաստիք չունեցան երբէք բոլ աչացք նման երկու ասաղ իրենց առաջնորդք:

Իրեն գիմացը նստեր էի: Իրեն հաւու թե մը հրաքշտելու միջոցս, այնպէս մեծեցայ՝ որ գէմք իւր մեռա արտեանաց մէջ կրկին անգամ իրբի ՚ի սահրանկարի անգրագարածած տեսայ: Կենացս մէջ առաջին անգամ ինքզինքս գեղեցիկ գասայ, պարուն: այնչափ չըջանակն պատկերին յարգը կ'աւելցնէր: Այլանգակ մտածութիւն մը մտքէս անցաւ. կարծեցի թէ այս զէպքով ձակատագրին մէկ վիճակը կը նկատուի: Իմո՛ի այնպէս երեցաւ՝ որ գեղեցիկն Մարիանան իւր սրտին խորը կը կրէ իւր աչաց մէջ տեսած պատկերս:

Այս ամէն բան ՚ի սիրոյ չէր, լաւ գիտեմ. ոչ ինքզինքն ամբաստանել կ'ուզեմ և ոչ պարծիլ այնպիսի գլածման մը համար՝ զոր ոչ երբեք ունեցայ. այլ սերտ բարեկամութիւն մ'էր այս՝ որ կարծեմ կը բաւէ ամուսնական վիճակին մէջ մտնող անձի մը: Ամբոխալից յուզանքը չկար սրտիս մէջ, բայց անոր մեզմով հիւժմին կը զգայի, ինչպէս մոմն արևու ջերմութեանէն կը սկսի կակզուիլ:

Այսպիսի բանաւոր յափշտակութեան մի մէջ՝ Մարիանայի և իւր մօրը քուր իմ կենացս պատմութիւնն առաջին օրէն սկսեալ պատմեցի: Հայրենական տունն նկարագրեցի իրենց, մեծ խոհանոցն՝ ուր ամենքնիս միատեղ կ'ուտէինք. մեծ ծուծեան կտրուակ պատուէ և խոխուկ պղնձեայ սանիւր, պատեմաներն և խոզնեայ երշիկներու պատկերը՝ որք ծխանին ներքին կողմը կախուած էին, մեր չափաւոր և շատ անգամ աստանաւոր կէտքը, իւրօքայնիւր եղբարց ասպազայն, Հեռերկան՝ Տօրս պիտի յաշորդէ, Փրեգերկան գերութիւնն կը սարկէ: Ծըրանց և Յովհանն-Նիկողայոս տասնեակով առաջ:

բուսան զինուոր գործած են. մին ձիաւոր զորաց
 ասանապետ է, մյուսն արգէն ձիակազարաց յիւս
 նապետութեան տարազն ընդունած է: Պատմեցի
 իրենց իմ ուսմունքներս, քննութիւններս, հա.
 մալարարտի մէջ ունեցած զոյղն յաղողութիւն,
 ներս, վարժապետութեան գեղեցիկ ապագայն՝
 առ որ կրնայի շանիւլ գէթ երեք հազար ֆրանք
 թողալով: Չեմ գիտեր թէ որչափ հաճելի կգաւ
 իրենց այս իմ պատմութիւնս, բայց ես շատ
 մեծ հաճոյք կը զգայի, և երբեմն երբեմն դա.
 ւածս կը լիջընէի:

Միմէն Տիկինն մեր ամուսնութեան խնդրոյն
 վրայ կրկին անգամ շնորհեցաւ, և ես շատ դո՛հ
 եղայ: Աւելի լաւ էր բնուէ շնորհը՝ քան թէ յօդու
 բարբառընէ: Քանի որ գեւա զիրար խնամ քել կը
 քաննէինք: Օրն ինձ համար ուրախութեան Տի.
 մաւ նման անցաւ: Երբորոք որ Սիմօն Տիկ.
 նոջ քել մը երկայն երեցաւ, մինչքեւ ևս արեւ.
 գահան ընթացքն անգամ կեցընէ կ'ուզէի: Մա.
 ըրիանայի՛ բնապատմութեան նախկին սկզբ.
 ունքները կը սորվեցընէի: Ահ, պարոն, աշ.
 խարհք չի գիտեր թէ բնապատմութեան դա.
 սերով ինչպիսի՛ փափուկ և գիրգ զգացմունքներ
 կրնայ մէկն ունենալ: Վերջապէս շարեքարթի
 ստուտառը միանձնն հորիզոնին վրայ երեցաւ:
 Այս միանձնը՝ վեր 'ի վերս նկատելով պատուա.
 կան անձ մ'էր: Սրը գեւա չլուսցած՝ ելած էր մեր
 աղատութիւնը իր գրպանին մէջ գրած՝ մեզի թե.
 բերլու համար: Գրամատեզանայն վարէն թերած
 նամակն յանձնեց թագաւորին, իսկ Սիմօն Տիկ.
 նոջ իր եղբորմէն տոմսակ մը: Հաճի՛ Սգաւրոս
 ըսաւ Սիմօն Տիկինը. « Ապա էք, տիկին, և
 կրնաք միասին տանիլ ձեր դուստրը: Կը փա.
 փազիմ որ մեր ժայռերուն վրայք գէշ յիշատակ
 մը շնայք քովերնիք: Ինչ որ ունէիք տուիք
 ձեզի, եթէ անկողինն և սեղանն ձեզի արժա.
 նաւոր չէին, այն՝ զարագայից անթիւ եղաւ:
 Այս առաւօտ քարկուտութեան թեթեւ գրգիւ մ'ու.
 նեցայ, ինչքեմ որ մտնաք զայն. մասամբ պէտք
 է ներդրամտ լինել յայժա՛հարեւայ զորքարի
 մը: Եթէ կրնայի համարձակիլ զօրիորդին ընծայ
 մ'ընէլ, կը խնդրէի որ ընդունի այս հին մատա.
 նիս՝ զոր կարելի է իւր մասին համեմատ պլախիկ
 ցընէլ: Առաջակուտեան արգաթեք չէ, Նարայի
 վաճառականն մը քնած եմ: Օրիորդն այս ա.
 կունքը յԱնգղիա թող չուցընէ, պատմելով Լե.
 րանց թագաւորին արքունեաց ըրած այցելու.
 թիւնն »:

Հաւատարմարար այս կարճ խօսակցութիւնս
 թարգմանեցի, և անձամբ թագաւորին սուլած
 մատանին Մարիանայի մատը գրի:

— Իսկ ես, հարցուցի առ քաղցրաբարոյա.
 ցեան Հաճի՛ Սգաւրոս, 'ի յիշատակ ձեզ՝ հետս
 բան պիտի չլաննիմ:

— Ի՞նչ, սիրելի պարոն. դուք հոս պիտի
 մնաք, ձեր փրկանքն չէ վճարուած:

Առ Սիմօն Տիկինն զարձայ, որ մատոյց ինձ
 չետեւեալ տոմսակը.

« Սերեմ Գոյ,

« Յետ իրը ստուգելու՝ ստացադով 4000 լիրա
 սղերկին հատուցի: Զիցցայ յաւելուլ 600 ալ,
 վասն զի ստացադիւրն ձեր անուամբը չէր. և
 զայն անտուրն տնկարէի պիտի լինէր: Ապասե.
 լով ձեր ցանկալի տեսութեան, եմ

« Բողբոլին ձերն

« ԵՆՈՒՌՈՒԳ ԶԱՐԲԵՐ »:

Հաճի՛ Սգաւրոսի շատ լաւ քարոզած էի:
 Գործը լաւ կերպով աւարտելու համար, կար.
 ծեր էր թէ երկու ստացադիւր պէտք է դրէի:

Սիմօն Տիկինն ականջէս ըսաւ. « Մեծ տագ.
 նապի մէջ կ'երևաք. խոժոռելու բան կայ՝ Ա.
 ըրիտցէք օւրեմն և այգ թրջած հաւու կերպա.
 րանքը թողուցէք: Գործոյն գժուարագոյն մասն
 յաղողած է, վասն զի աղէկս և ես ձրի աղա.
 տութիւն գտուի: Իսկ ձեր նկատմամբ հան.
 դիստ եմ, կրնաք փախչիլ: Ձեր առաջին գաղա.
 փարն՝ որ մեզ երկու կանանցս համար անօգու.
 ա էր, ձեզ քաղցարմար է՝ երբ առանձին մնաք:
 Տեսնէք թէ մինչև երբ ձեր այցելութեան պի.
 տի սպասելը »:

Արտանց շնորհակալ եղայ իրեն: Իմ անձնա.
 կան յատկութիւններս յայտնելու և Մարիանա.
 նայի համարմունքն սասանալու՝ յաղող առիթ մը
 կու տար ինձ. ուստի՛ Այս, տիկին, ըսի, վատահ
 եղէք մար. արիտարա մարդու նման պիտի ել.
 նեմ այս տեղէս, և մանաւանդ եթէ փոքր վը.
 տանդի մ'աջ հանգիւած: Աւրախ եմ որ իմ
 փրկանքս չէ վճարուած, և շնորհակալ եմ ձեր
 եղբորն ինձ համար ըրածին նկատմամբ: Պիտի
 տեսնէք թէ գերմանացի մը գժուարութեանց
 յաղիթէլ գիտէ: Այո, քիչ ատենէն իմ լուրերք
 ձեզի կը հաղորդեմ »:

— Այս անգիւս ազատելուդ պէս՝ խնդրեմ՝
 մեր տունն այցելէք:

— Ո՛հ, տիկին:

— Բայց արգ խնդրեցէք Սգաւրոսէ՛ որ մեզ
 հինգ կամ վեց աւազակ ուղեկից տայ:

— Զարմա՛ք, ի՛նչ ընելու համար:

— Ո՛հ, զեկը սպայակուսին գէժ պաշտպա.
 նելու համար:

Կը շարունակուի:

Ե. Ա. Պ. Ո. Ի